

Սուրբ Սէրգիս,

Պանչ կոտիս,

Տեղաչ հոգիս

Դրախտին տուրը որաց.

Հաղորները ներս,

Մ եղաւ որները տուրա:

7.

Լուսնիալ,

Լուս վերն կայ.

Մոռմին վրայ ոթ կդ ժնկայ

Պաղնեն իմեն ծովը ինկայ,

Մեր կացիր, մանուկ է կար,

Մեխակս տարիր, վարձկս պերիր:

Բ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐ ԵՒ ՕՐՈՐ

1.

ԿԱՒՏԱՎ ՅԱՅԱԿԻՆԻ, ¹⁾ ԽՈԴՅՈ ԿԱՅՐ
ԱԿՄԱԿԱԽԻՇԽՈՒ ԵՐԻԿ

Երևելու տուքին,

Եւ արևաւտք որ ի վերջին,

Նստեալ նայենք դէպ ի փարչին,

Ար զանադան է իւր միջին:

Ինձ մարդ ասիրեալ բազմագութ
օղին,

Եւ փառատեսցուք ցաւս ²⁾ անձին
իմոյ:

(Կամ)

Ինձ մարդ ասիրեալ բազմագութ
օղին,

Ար կը ճանկատէ մարդուս ներսիցին:

(Աւ. կամ)

Բարեի ոսեա առ մեզ Ֆրչչ ն ³⁾,

Ինձ անուշ է մէջի ռախին:

Տարեխանամ է զիելին,

Եւ յոյժ փառօք սեղան լինի.

Ցեղ ցեղ ⁴⁾ հաւեր իւր մօրնկին?

Թէ զարդարեալ հարս մը լինի:

Գոյնդգոյն յաւ մեծ է

Եղով տապիսն ծուկն ալ բազէ.

Օրբան եկած փիւրիւն խազ է.

Մահմաւ մարդը բռւրօի կուգէ:

Դարձեալ նայենք, թէ ինչ կայ,

Հելվա պիօթեն և փայխավաւ,

Օրբան եկած և խավամա,

Փորը լեցուն պահարվամա:

Երանեալ ներվա է,

Եւ պատուական փաշանելիէ

Հափիրայով նասիյէր է.

Զարմանալին փիլաւ-գերսէ:

¹⁾ Այս երգին հեղինակը պիտի յինի ոմն Ասմաթիոցի գինեսան Յակոբ, ինւուգն ինցը հեղինակը տաճկական ախաններու և դէսթաններու ոճոյ կը ցից, իր անունը Լորդ տան մէջ՝ «Մաքաւելը» Արման օղի, աղօթեցէք վասն Յ սկըրի և ալլի: Արժանող նշանաւոր գինեսան մը անունն է Ասմաթիոյ թագին մէջ:

²⁾ Ամանց սխալմայք կ'երդ ոն զաման:

³⁾ Այս երեք ձևերն մէկը կը կրինուի յաջորդ ամեն աւ անէ վերջ:

⁴⁾ Վար. Գեր գէր:

Զարդարեալ է սեղան,
Եւ յոյժ բարուք սեղան բռւրման
Գեր զեր Հաւեր մէջը ծռման⁴⁾,
Քիսմիւ Յատըխով միաբան.

Կից գառաթըն օդիի
Եւ Հատընտիր¹⁾ մատիհայի,
Գինի, պիթա և պոտօյի,
Հիանալի օւամպանիայի:

Հատախօզին սալաբային
Հոյիս կոռատամ մէկ պատառին.
Պարզունեայով լաւ մերճանին,
Խլիւթերին ըսխառային:

Թագաւոր յան խոնեան,
Խօկենապէին էփուն չօրպան.
Ըննավուտին սառը զրպիան,
Կինով մարդուն է նամախան:

Ժողովեալք արբեցէք,
Թալուք-իկօսին լաւ ծեծեցէք.
Էլմասին լոփ կլեցէք,
Ընավանին ինձ թողուցէք:

Խրաւարար խաս լոխման,
Խարինն ծիով չոր պողաչան,
Ծդւոր էփուն այս փամլաւիան,
Ար խայմախով է միաբան:

Լարեալ եռամիսան հաւկիթով,
Մուտովլուի²⁾ լաւ փանիրով.
Մարանօսով, քերկօռով³⁾,
Խըլըներիսն ալ⁴⁾ խըլմայով:

Խաղաղութիւն ամմենեցուն,
Խօկենապէին փորը լեցուն.
Մորան եկած այս բաւացուն,
Խաւաթ մը տուր գինի լեցուն.

Մարաւեալքս Օրմանօզի⁵⁾,
Ողօթեցէք վասն Ցակորի.
Գինին աղլ.կ⁶⁾ Որը ընթացի⁷⁾
Որ կը կոլսէ ամեն տարին:

Կամաւոր պատարագ.
Կարիանն ափակով, այ և կարագ.
Զըրիա, զելգիկ և պամպարակ,
Մարդս կըլլաչ խափ-խայտառակ⁸⁾.

Հրաւ իրեալք հաճեցէք.
Խաւաթներնիդ զեր վերցուցէք,
Մեզներնիդ պատրաստեցէք,
Սմիշապէս կլտորցուցէք.

Զախաւերք⁹⁾ դիտեցէք,
Ան խաւեարին բերան բացէք,
Լամերային լաւ նայեցէք,
Խնեղներն լզկատեցէք:

*) Վար. Ցեղ ցեղ հաւեր մէջը օրման:

1) Ոմանք անդնդեր:

2) Քաղաքի անուն է:

3) Վար. Թաղէ սոխով ժայտանոսով:

4) Վար. լաւ:

5) Գիննետան մը անունը Սամաթիոյ թաղին մէջ:

6) Վար. ազոր:

7) Տեսակ մը խազող:

8) Գիննետան Յակոբի հեղինակութիւնը այսքանն է. յաջորդ տունը ըստ Անդրբ տակէ մէկ քանի տաքի առաջ աւելցուցած են Սամաթիացի Տէր Փրկչութոս քանանային երես որդիքը¹⁰⁾ Յակոբ և Եղամ Երիցիան Այս յաւելուածն ալ գոնէ Սամաթիոյ հայոց մէջ բաւական ապրածուածն է:

9) Խճա ցախաւէլք, որ Պօլսոյ ժողովրդական լեզուսի կը հնշուի ցախակիք և կը նրանակէ պարագ ճարդ, անպէտք, անճարակ. էնդինակները կարծեր են թէ ցախաւէր բառը չ առ ոով կը գր. իւ:

Ղաղիին¹⁾ Ֆուռումին
Պատով եփած լաւ սարմային,
Թագէ սովոր սալարային,
Հողիս կուտած մէկ պատառին:

Ճիշտին եաննիին
Հողիս կուտած մէկ պատառին,
Ծեզինկի բուրել սուխն
Կը խենդենան ամմէն նիմին:

2. ՏԱՏԱԿ ԼՈՒՄԻԿ

Ցատիէ, Լուսիկ, ցատիէ կեռտանըդ պատնեմ.

Խաղարոս խալթային օկրոքեան փաթթեմ

Սա դիմացի պախնէն իմըս կ'ըլմանի,

Մէջի պըտըտողը քուրս կ'ըլմանի.

Ընկանին օգերը իմըս կըլմանի,

Մատին մատանին ա մօրս²⁾ կըլմանի:

Խխպարս³⁾ անցաւ տարցաւ, տար վեր նայեցաւ,

Կիրու ծառըց ծոցը՝ կայնեցաւ լացաւ⁴⁾.

Քա մի լար, ախպար, մի լար, Տերն օդորմած է,

Խզնիմիտին կէմին է կած կայնած է:

Խզնիմիտին ճամբան քարտտ է, քարոտ,

Ըխպարս վարը կայնած կը նայի կարօտ.

Քա մի լար ախպար, մի լար, էս կէմէ կուզամ.

Ըսկէ տասնըհինկ օր լը քըշեր, կուզամ⁵⁾:

Եփէ, քուրիկ, էփէ բանելի վիլատի

Հիմա խալթան կուզայ անութին-ծառաւ.

Խալթային պատօնը ժամն է մընացեր.

Կըրող Սօֆիցացին աշկն է մընացեր:

3. ԵԱՆՏԸՆ ԱՂՅՈՒՆԻ

Բզնիմիրին ճամբան քարտտ է, քարոտ.

Ըղաւնին աօբրուն կարօտ է, կարօտ:

1) Փուրի մը անուն է Սայաթիու թաղին մէջ:

2) Var. եարս:

3) Var. իմ եարս:

4) Var. մէնտից աշկն դրաւ, կայնեցաւ լացաւ:

5) Var. տասնըհինկ օր լը քըշեր, էս կէնէ կուզամ:

Եանըրմ Ծղաւնի, ոռքամ մընացիր,
Եանըրմ Ծղաւնի, կրողըս տանիս՝¹⁾;
Ճերմակ Ֆիխտան հագար²⁾, էլար վճւր կացիր,
Իդնիմիտին ժամը պատկուիլ կացիր³⁾;
Չինկեանեւն առինք Ցուկին ըսխառան,
Աղաւնին էղեր է գեղին մասխառան;
Հստամբօչն առինք թէսէ մը դդայ,
Աղաւնին Ֆիծը բռռունն-փօրբուզալ;
Պատին Տակէն էլաւ կոտոշը օձը,
Աղաւնին պառկեր է տօնօրին ծոցը;
Մա մէյանին չեւմէն հուռ հուռ կը վառէ⁴⁾,
Աղաւնին տօրբորին տունը կը վառէ⁵⁾;
Ճերմակ Հառ մը առինք, մատաղ մորթեցինք,
Աղաւնին տօրբորին քովը խրկեցինք:

4. ՍԻՄԸՆՈՒՆԻՆ ՏՈՒՆԸ

Սիմաւոնին տունը
Թուլաւէ քաւան է,
Ըն էկիփսիզ Հոռոփը⁶⁾
Ինք իր հաւան է:
Գևորգը իսկիւն տեսայ,
Մէշիր կոտիով տեսայ,
Հիշ ումմիք չէի ընէր,
Բլլայ փառային տեսայ:

Քառասուն-ի ծծուն հոգուր
Հարս առնել կացինք,
Ըն էկիփսիզ Հոռոփը
Տուռը⁷⁾ չի պացաւ:
Պախնեն չամիչ ցանեցինք,
Տիկինին վրան թափեցինք,
Ըն էկիփսիզ Հոռոփիը
Պախնենիկ⁸⁾ նշանեցինք:

- 1) Աերժի երկու տողը պիտի կրկնուի բոլոր բաջորդ երկոտող տուներէն յետոյք
2) Var. ճերմակ մին նասեցար,
3) Var. Խ'կ խայթ խառնեցիր էլար առ կացիր,
Ասլանայէկ կազինօն պատկուիլ կացիր:
Ազանապէն իզնիմիտի կամ նիկոմիդիոյ մօս հայաբնակ գիւղ մըն է.
ասոր անեւնոց պատրանը կը գտնուի Պոլիս, Ծիշի:
4) Var. Կուռ Կուռ կը նետէ:
5) Var. Գէսառէկ կը նետէ:
6) Var. Հոռոփիկը:
7) Var. Ճեղի տուռը:
8) «Պարտիզակ» գիւղը, որ կը գտնուի Փաքք-Ասիոյ հզերքը՝ նիկոմիդիոյ
կոյ իզնիմիտի մատերը.

Աս կըմի կըմի տավան է?
Մէջը վրան բաւան է.
Հարսը վերի օտան է,
Փեսան վարի սուխան է,

Հաւերը տապկած մընաց,
Հոռոգիր հագուած մնաց.
Քեկամէն տուլված հարսը
Կրկուշաբոի եթ կընաց:

ՊԱԽԱԷՒՆ ՖԻՃՆԻՆ ԲՍԵՐ Է

Պախանն Յիւնին բըսեր է,
Մազիկ, վրան մըսեր է.
Աղան վերէն տնսեր է,
Էրիու հատիկ ուզեր է.
Ճանձնէս Յիւսան խարայով,
Մազերդ սե. սրբայով.
Կիեր կեռանիդ վրան,
Ջանքերդ շանքիդ վրան:

Ախճիկ, մազըդ հուսէի,
Թուշա էրեսիս քրուէի,
Ելլացի վարդին ծառը,
Պիւլպիւլի պէս խօսէի:
Որ ոչ գովեմ գովական,
Մազերուդ դէմ սիրական.
Համար տաղու էկիր էմ,
Այբ, բէն, գիմ, դա քերական:

ՉԱՏԸՐ ՄԸ ՌԽԵԼՄ

Չատըր մը ունիմ կանանչ է,
Մէջը տօփ-օղու մանչ է.
Շուախին բարի պան չէ:
Կինին ա խմէ խաղ կանչէ¹⁾:
Աշխատեցէք ախճիկներ,
Հարս ըլլայու տարի է²⁾:
Տուսիս առջին պայիր է,
Զօրս կրամի շայիր է:
Ալս բնյ է էղեր, բնչ է էղեր,
Բախտըս ասանկ է էղեր:

Պատիկուց սիրահարուիլը,
Նուրէ շապիկ է էղեր³⁾:
Խնձոր մը ունիմ խաճա՝ է,
Զորս բոլորը կծած է:
Շիսպարս ուզեց չոռովի,
Նշանածըս տուլված է:
Մաննիկ հանրոմ, տուռը սրաց,
Մանիկս ներսը մընաց.
Ըմմնուն տուլվիր կընաց
Խմինըս վադուան մընաց:

¹⁾ Var. Մինչ հարսը աղէկ պան չէ,
Պղոտիկ հարսը վար կանչէ:

²⁾ Var. Կարգուելու տարի է: Այս երկատզը կը կրկնուի ամեն ռունէ վերը:
³⁾ Այս տան խսկականց թուրքերէն է. սլաքէս:

Այս նէ՞ իսիշ, նէ՞ իսիշ,
Բատէրիմ պէսոյէ իսիշ.
Ծիւլիւլիցտէն նար սէվմէց,
Աթէշուն կէսմէց իսիշ:

Թուրքերէնը աւելի սովորական է. բայց հայերէնն ալ՝ որ ինչպէս լավական անճշտութիւննը ցոյց կուտան, թուրքերէնն ի արգյանուած է լիտոյ, բաւական տարածուած է:

7.

Օ Ր Օ Ր¹⁾

Օրօր օրօր նր,	Խմ գառնուկիս քուներն ալ առ
Մանջս օրօր օր,	Տէ պեր:
Քուն ունի, քուն ունի,	Նազերով, նազերով,
Մանջս քուն ունի,	Նկնի կընէ նազերով,
Ենիւ-իւափուն ²⁾ տուն ունի,	Օսկիէ թել սրբմա յազերով:
Օսկիէ չախչախմեր ունի,	Օրօր օրօր նր.
Արծաթէ խայլսաներ ունի,	Օրանտ է արծաթ,
Մէջը պառկեր քուն ունի:	Կամարտ է օսկի:
Տարուպեր, տարուպեր,	Օրօր ըսեմ փարայով.
Հովերն ալ տարուպեր,	Սիրտիկս խոցեր եարայով:

4. ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ

1.³⁾

Շափիկ Շափիկ Ֆիրանի,	Օսկի դերձան ⁴⁾ մազերն ալ՝
Ռովը խարմախ կ'ըմանի.	Հովը թելթել կը տանի.
Կարմրուկ խնձոր կ'ըմանի.	Երեսս երեսիդ քսեմ,
Մազերը սրբմա կ'ըմանի.	Հապա քունը կը տանի:

2.⁵⁾

Ճօր—ճօր, պար—պար,	Արճ տամ, որի յի տամ.
Էկու հայոիկը ⁶⁾ ճօսպան տար.	Պէյեր-պէյին տղին տամ.
Պղտիկ է չիմ ի տար,	Տասն առապա նինիկ տամ.
Քիչ մըն ա մեղնայ, հասպա տար:	Ան ալ հատնի, ունա տամ:

¹⁾ Օրօրիս առզերը խառն կերպուին, հասնողը կարող է նոր փափոխութիւններ մտցնել, տնառութեան ալ գուշաք էք. այսպիս իմանալու է նաև եւգիւ մայնապրուած եղանակը:

²⁾ Այժմ անհշան թաղ մըն է Պօլսոյ մէջ. բայց նշանաւոր է, եղիք մայնակին՝ իրեն կացարան յաս անուանի ամիրաններու:

³⁾ Մանկիկը գիրկն առնելով & մեռքերով անոր թաթիկները ծափ սարքեամ այս ուսանաւորը կ'երգնեն:

⁴⁾ «Քեզձան» բառը Պօլսոյ բարբառին մէջ զոլութիւն չունենալով փախանակուած է դերձանով: Նախնականը ասկայն ունենալու էք դերձան:

⁵⁾ Երեխան սոցի վրայ կը կանգնեցնեն և թաթիկները մեռքերուն մէջ առնելով շարունակաբար դէպի իրեն կը քաշեն ու ես կը մղեն, այս սատնաւորը երգելով:

⁶⁾ Վար. պապան: